

Ս. ՅԱԿՈԲՅԱՆ ԲԵՄԵՆ

Հ Ն Տ Ն Ի Ն Ը Ք Ե Ի Ս ՈՒ Ս Ի Ս

(Երկրորդ ծաղկազարդ)

«Տեսանէ՞ք զի ոչինչ օգտիք, ահաւասիկ աշխարհ ամենայն զկնի նորա գնաց» (Յովն. ԺԲ. 19): Այսպէս կ'ըսէին իրարու փարիսեցիք այն օրը երբ Յիսուս փառաւոր թափօրով Երուսաղէմ կը մտնէր:

Մօտ էր Հրէից գատիկը, և Պաղեստինի ամէն կողմերէն Երուսաղէմ կու գային անոնք Պատեքը տօնելու: Յիսուս ալ իր աշակերտներուն հետ Բեթանիայէն ճամբայելաւ դէպի Սուրբ Բաղաբը: Իր այս գալուստը սակայն աննախընթաց և արտակարգ բան մ'ունէր իր մէջ: Մարգարէներ կանոնաւաւեամ ինչ Մեսիայի Երուսաղէմ մուտքը, հեզարար նստած իշու մը վրայ: Յիսուսի գալուստը այդ օր կատարումն էր զուշակուած ցանկալի օրուան: Տեսարանը շքեղ էր ու հրանալի: Շատեր իրենց զգեստները կը փռէին ճամբուն վրայ, ուրիշներ ծառերէն ճիւղեր փրցնելով զետին կը սքիւնէին: Հետեորդներու և զիմաւորողներու խանդավառ բազմութիւնը, ձիթենի և արմաւենիի ճիւղեր ի ձեռին, բերկրութեամբ կ'ողջունէր Մեսիան աղաղակելով. «Օրհնութիւն որդւոյ Դաւթի, օրհնեալ որ գայ յանուն Տեսան, օրհնութիւն ի բարձունս»:

Ուրախութեան այս ցոյցերը տեղի կ'ունենային փարիսեցւոց աչքերուն տակ, որոնք իրենց նախանձէն ու ատելութենէն մոլեգնած կ'ըսէին իրարու. «Կը տեսնէ՞ք որ ոչ մէկ օգուտ ունի, ահա ամբողջ աշխարհ անոր ետեւն գնաց»:

Հոս հարցում մ'ընենք թէ ինչո՞ւ աշխարհ Յիսուսի ետեւն կ'երթար. ի՞նչ պատճառաւ մարդիկ իրենց զործն ու հանգիստը կը ձգէին ու կը հետեւէին Յիսուսի, փոխանակ փարիսեցւոց հետեւելու: Արդեօք հաճոյքի՞ համար: Բայց Յիսուս խաչ մը ունէր լոկ, և ըսած էր իր ետեւն գալ ուղղորդութիւն. գացէք, վերցուցէք ձեր խաչերը, ու ետեւս եկէք: Փառքի՞ համար էր արդեօք: Սակայն Յիսուս կը քարոզէր շարունակ. ով որ մեծ ըլլաւ կ'ուզէ թող ծառայէ ուրիշին: Ծառու՞ սիրոյն էր միթէ: Ո՛չ. չէ՞ որ

ան ըսաւ իրեն հետեւի ուղղող հարուստին. գնա՛, ծախէ ինչ որ ունիս և տուր աղքատներուն, ու ետեւս եկուր: Մարդիկ ոչ հաճոյքի համար կ'երթային Յիսուսի ետեւն, ոչ փառքի համար, ոչ ալ շահու սիրոյն:

Հապա ինչո՞ւ ժողովուրդը կը հետեւէր Յիսուսի. ինչո՞ւ համար առաքելոց խումբը այնքան պատրաստակամութեամբ կը քալէր Վարդապետին շուրջն. ի՞նչ զօրութիւն մարդոց սիրտերն ու հողիները կը ձգէր դէպի Բրիտանոս:

Անգամ մը երբ քանի մը հողիներ դայթակղած Յիսուսի խորհրդաւոր խօսքերէն թողուցին զինքն ու հեռացան, Յիսուս իր աշակերտներուն դառնալով հարցուց. «Մի՞թէ դուք ալ կ'ուզէք երթալ: Տէր, պատասխանեց Պետրոս, որո՞ւ պիտի երթանք. յաւիտենական կեանքի խօսքեր ունիս դուն»:

Յաւիտենական կեանքի խօսքեր, փըրկութեան աւետիսն ունէր Յիսուս, և մարդիկ կ'երթային իր ետեւն գունդագունդ:

Կ'երթային մեղաւորները, վասնզի ան միայն կրնար թեթեցնել ծանր բեռը իրենց մեղքերուն: Կ'երթային սղաւորները, որովհետեւ Յիսուս ունէր սփոփանքի քաղցր բաներ իրենց այրած սրտերը զովացնելու համար: Կ'երթային աղքատները, քանզի Յիսուսէն միայն կրնային ստանալ մեծագոյն հարստութիւնը — Արքայութիւնն Աստուծոյ —, զոր պիտի չկրնային ձեռք բերել եթէ ոսկիի գէղեր իսկ ունենային. բայց աստուածային առատաձեռնութիւնը ձրի կը շնորհէր զայն իրենց: Կ'երթային բոլոր անոնք, վերջապէս, որ արդարութեան ծարաւն ունէին, վասնզի Արդար Դատաւորը միայն կրնար վերահաստատել իրենց իրաւունքը:

Արդ, մենք ալ որ մեղքի բեռներուն տակ կը ճնշուինք, մենք որ սուզի եւ տրտմութեան մէջ կ'անցընենք մեր օրերը, մենք որ աղքատ ու զրկուած կ'ապրինք այս աշխարհի վրայ, մենք որ ամենէն աւելի ծարաւն ունինք արդարութեան, երթանք, երթանք բոլորս միասին Յիսուսի ետեւն, հաստատ հաւատալով որ Արդարութեանն է վերջնական յաղթանակը. եւ Յիսուս, աշխարհի յաղթական Փրկիչը, կարող է մեզ ամէնքս փրկել իր սիրոյն անսահման զօրութեամբ:

ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՊԵՏ